

ԲԱՆԱՏՐԱԿԱՆ

ՁԱՆՑԹՈՒԹԻՒՆՆԵՐ ԱՊՐԱԿՈՒՆԵԱՅ ՎԱՆՔԻ ՄԱՍԻՆ

«Սի՛ՈՂՆ»ի 1968 Յուն -Փետր. թիւին մէջ
Ն. Եպս. Մովկան «Հայկական Վանքերը
Ընդհանուր իրողագրին առկ ունէր կարճ
գրութիւն մը՝ ԱՐՄԱԿՈՒՆՆԱՑ ՎԱՆՔԻ մա-
սին» (էջ 87), ուր արուած ծանօթութեանց
վրայ կարեւոր կը գանեմ աւելցնել յաւել-
ուածական ծանօթութիւններ՝ որոնք կ'ե-
րեւի անծանօթ մասած են յարգելի Սբր-
բագանին:

Հ. Ալբան խօսելով Երնջակ գտաւով
մասին, կը ծանօթադրէ որ մի հարաւոյ Ե-
րնջակայ առ զետեղբերն կայ հին մենաս-
տանն Ս. Գէորգ եւ Խորին Ս. Ստեփանոս»
(Տեղագիր Հայոց Մեծաց, հատուոծ 153):
Իսկ իր Կոթողային ՍԻՄԱԿՈՆԻՆ մէջ կը
կլայէ որ Ցով. Որոտնեցի ճմեռաւ առ յամի
1388, եւ թաղեցաւ առ Մաղաքիայի, ի Ս.
Գէորգայ վանա» (էջ 378ր.): Ս. Գէորգ այ-
ժմբ աւերակ է:

Սակայն որոշ չէ թէ Ս. Գէորգին էր Ապ-
րակունեաց վանքը թէ՞ Երնջակայ համբա-
ւաւոր Ս. Կարապետի վանքը։ Ս. Կարա-
պետի մէջ էր որ Մաղաքիա Վրդ. Արթիմէցի
կատարեց Նորոգութիւններ, ուր եկաւ Յով. Որոտնեցի զաստուութեան եւ անոր մահ-
լընէ յեսոյ Երկու տարի շարունակց դաս-
տալ։ Թէ՛ Մաղաքիա եւ թէ՛ Որոտնեցի
թաղուցան Ս. Գէորգ եւ ո՛չ թէ Ս. Կարա-
պետ։ Ս. Գէորգ կ'երեւի թէ աւելի յարժար
նկատուած էր զաստուական վարդապետ-
ներուն թաղման համար։

Բաւական բան ծանօթ է Ս. Կարապետի մասին, որ ըստ երեսոյթին ծանօթ է եղած իրը Ապրակունեաց Վանք, որուն փակա-կալը կը յիշուի Ստեփանոս վարդապետ եւ ուր անտարակոյս գրուած է Երեւանի թիւ

2519 Մատթիոս Վրդ. (Ջուզացիէ) Հայոց
Գ. և Խ. (1391), առ ոսս արգիւնարան հը-
ռեսորդին՝ Գրիգորի մեծի (Տաթևացւոյ),
յերկիրա յերնշանկոյ, ի վանք Ապրակոն-
եաց, զոր մեծ ջանի էտ ի բաղթարմայից
երկարակացն քաջ նահատակն Քրիստոսի
Մաղաքիա» (վարդապետ Ղրիմեցի):

իմ ձեռագրաց հաւաքածոյին թիւ 78ը «Ձեռնադրութեան Գիրք եւ Քահանայա-
թազ» մըն է, գրուած 1456ին Ժամանակ-
ուան զանազան հոչակաւոր գրիչներէն եւ
ծաղկուած Մինաս Նկարողէ Եփրիցո երան-
եալ արհեպիկոպոսի Տէր Ազարիայի...է
սա տուաջնորդ եւ զոնբաց գերահոչակ ուժի-
տին արքակունեաց ...որ եւ ծառայ ուռըր
Կարսպետին։ Ձեռագրիս մէջ կայ ընտիր
բլորդիշեան մանրանկարը Ազարիա Արքե-
պիկոպոսին։ Կը յիշուին իր ծնողները այս
յիշտառակարանին մէջ, հայրը՝ Ալիքունտաշ
եւ մայրը՝ Աւ.Փա Խաթուն, եւ իր ուսուցի-
չը՝ Փիլիպպոս Կրօնաւուու։

Իսք կանգնած է խաչվէմ ըշ Ս. Կարապետի դրան վրայ սա արձանագրութեամբ . «Սուրբ Խաչն յիշատակ է Տէր Ազարիայ եպիսկոպոսին եւ ծնողաց նորին հաւըն Ալբունատաշին եւ մաւրին Փայխաթօննին, յիշեցէ ի Քրիստոս . Թվին Զի՞Դ (1475)» (Սիսկան, էջ 879) :

Մեծապէս յարգուած մէկը կ'երեւի յիշ
շատակարաններուն համաձայն։ Վերին Ա-
ռովւեաց Ս. Թովմայի վանքին թիւ 18 Աւե-
տարանը որ զրուած է 1336ին, վերստին
նորոգուած եւ վերակազմուած է իր մէկե-
նասութեամբ կազմող Թադէոսի կողմէն՝ որ
Աղարիս Արքեպիսկոպոսը կը յիշէ Հոռորդ
եւ երջանիկ պատուական եւ ընտրեալն ի-

Հայրապետաց եւ գովեալն փ մէջ եսլիսկոպոպոսց պատուելի և փառաւոր Հայրապետն մեր դուքը Ազարիա արհեպիսկոպոս»։ Վերակազմութիւնը կատարուած է Զօհին (1476) թուականին։

Ապրակունեաց վանքը կամ ուխտը ուրեմն տարակոյս չկայ որ Երնջակայ Ս. Կարապետ վանքն էր, համբաւեալ, որուն մասին տեղեկութիւն չի պակսիր բարեբախտորար, մինչեւ ասկէ հէս զար առաջ։ Մեր նպատակը հոս Ս. Կարապետի պատմականը տալ էր, որով այսքանով կը բաւականանամ։

Վերջացնելէ առաջ կ'ուզեմ ճշկել որ սխալ է Առաքել Շոռութեցին, որ Բոպիկ կոչուած է, Երնջակայ Ս. Կարապետին առաջնորդ նկատել 1648ին կամ 1668ին, ինչպէս որ Հայր Ալիշան կ'արձանադրէ (Սիսական, էջ 380, Մատօթ. թիւ 1) անըստոյդ յէշտակարանի մը համաձայն՝ ուր կ'ըսէ կը յիշուին ժի յառաջնորդութեանս այսըմ նահանգին (Ս. Կարապետի) Յեսայեայ եւ Առաքեալ քաջ բարունապետաց»։

(Անդ)։ Մենք արդէն երկար խօսած ենք Բոպիկի մասինմեր ՅԱՀՈՒՅԿԱՐՈՒՅԻՇ ԶՈՒՂԱՑԵՑ Եթե գործին մէջ, Հրատարակուած Անթիւսա։ 1668ին շատոնց Առաքել Բոպիկ Հեռացած էր ո՛չ միայն Երնջակէն, այլ նաև Հայաստանէն։ Եթէ Եսայիի հետ կը յիշուի Առաքեալ քաջ բարունապետ մը, զայն չենք կրնար նոյնացնել Առաքել Բոպիկին հետ, Եթէ Վկայութեան բերուած յէշտակարանը Բոպիկի մէկ կեղծիքը չէ՝ զայն Եսայիի հետ Երնջակի Ս. Կարապետին առաջնորդց ցոյց տալու։

Շահեկան պիտի ըլլար Յովկ. Որունեցիի, Գրիգոր Տաթեւացիի, Մաղաքիա Ղըրիմեցիի եւ Մատթէոս Զուլզայեցիի տոնչութեամբ պատրաստել եւ Հրատարակել Երնջակի Ս. Կարապետի Ապրակունեաց վանքին պատմութիւնը, որուն ընթացքին անշուշն պիտի յայտնուի նաև Ազարիա Աքքապիսկոպոս Ապրակունեցիի կեանքն ու գործը։ Գուցէ ինքն է Գողթն գաւառի մէշուած առաջնորդ Ազարիա Ազքեպիսկոպոսը 1488-1495 Բուականներուն։

Յ. ՔԻՒՐՏԵԱՆ

